

և ճայնիք ոտզմասց՝ բարձելաւ առաքելց ըրբոցն ի վերայ ասուածաբարեալ բազկաց իւրեանց՝ զմարմինն ամենամասն ստուգապէս որուց զմար լուսոյ եւ քանին մասապահան իւնաց ազդի մօրդկան, զօր ըստ ախարիկութեանն ի վերտառ ի հաւաքարաց գրքը շեն, ըստ որ իլուցեալ վաղվազափի հրացեալք առա ստուծածանի հրայն կայծակարեց եթին ի տեղունչ կուցեցաւ Գեւասանին՝ լսեցին մնչեւ յւրին աւուր ի վերայ ամենասուած թաղմանն զարմաներ գութիւնս հրաշալուրս հրեշտականս ձայնիցն, եւ այլ ու եւու Ավան որց ի հաւաքարմանթիւն ոյսքըի իրակերտաթեանք գտաւ, ոմն մի ի նորուց սկսկ յառաքելցոց որբոց լուսաւելու ի թուուց նոցի ի ժամանակի ջնիւց հաւաքամանն որց եկեղեւ յետոյ բռնազաւսեալ զառաքեալին առ ի ցուցանել նմայ իւղու յայսնեալ զջամանակ անհողազտեի, զմարման ամենաւը նշանաւ կուսին, հարցարքեալք յայսքամանը լուսու զարպիումն եղաքարն բացեալ զդեռքամանն գտին ունյայն եւ թափուր ի սուրբ մարմայն, եւ սպացեալք² անգուսուր ի մօտ ատին թէ յէտ գտաբարեց յրեշտականս աւրենութեանց փփառդեեալ նեղեւ մարմինն սուրբ ի ձեռն ոնցին սկս կ հրաբուն զարաքան գերաշահար հաւաքս տեղի մեծարդոյ եւ մեծապատի փառաց, որ գիտէ ինչն մայսի որ հրաշիցն տէրն է ծածկեալ առ ի ըուր տրեենիք զայտախան աշխարհէն, ի գրիսուս Յիուու ի Տէր մեր, որում փառը եւ պատի յախտեանս ամեն,³

Պ Ա Տ Ա Կ Ա Ն

ԵՎԱՍՏԵԹՈՂՊԱԼԱՑ ԳԵՑՄՈՒԹԵԸՆ ՄԵԶ
ԻՐԿՈՒ ՄՐՁԱԿՎՈՂ ԴԵՂՔ

Օարմանակի երեւոյշ մըն է — որ թե-
րեւս թվելեցողին աչքին ալ զարկած բլայ, —
թէ մեր առաջիկայ պատմութեան մէջ այնչափ
նշանաւոր գեր խաղացոյ եկեղեցական անձ՝
Մինաս Խնկանոսեան՝ քաղքին Տոգին, հասա-
րագութեան աջ բաղուկը պի՛ առանց որուն

(Фотреп) «Сибирь» и «Беларусь» не поддались вспышкам, но вспышки были у «Локомотива», «Динамо» и «Авангарда». Всего же в первом тайме было 10 голов, из которых 6 забили гости. Второй тайм начался с того, что «Локомотив» забил еще один гол, а «Беларусь» отыгралась, забив два гола. Итогом матча стала победа гостей со счетом 3:2. «Локомотив» вышел в четвертьфинал, «Беларусь» — в полуфинал.

ՅԱՄԱԳԵԽԱԼՆ, ԲԱՍՅ ԿԱՐԵԿԻ Յ ՈՐ ՀԱՌ ՀԱՅ ԱՎԵ
ԽԻՍՏ ՀՆԴԿԱԽԱՆ ՄԱԽԱՆԱՐ ԻՐԱՊՈՅ ՀԵՅ ԱՎԵ
ՎԱԾԱՅ ԱՄՅԱՅՆ ՈՐ ԿԱՄ ԸԱՅ ԿԱՐԴԱԼ, “ԳԴԱԳԵԽԱ
ԱՆԴՐՈՒՄ Ի ՄԻԱ ԱԹԲԻՆ ԵՆ.” (Մ. ՀԵՂ.)

ձեռնտուոթեան խորհուրդ մը չեր ըլլար, զիոն
մը չեր բերուէր... քաղաքային կնասց, ինչպէս
ասեւ բարօյական օրինաց ու կանոնագրութեան
առաջին օրէնսդիրը, որն որ իր յաջողակու-
թեան, տաղանդին ու մեծ կարողութեանց հա-
մար “Տէն, Տէն, Տէն” լինաս ինկանուեանց,
Աստուածածուութեան Վարդպակետ եւ Առա-
քելական Միսոնար, գանձնիքու գերազանցեալ
դարիդութեմին եւ տաքելական բրոգնդոր-
փուս եւ արքխափանուս Հայոց ազգին, նաեւ
արժանաւոր բլշպանուս վերաբերներով պա-
տուուեցաւ, որն որ իւր Քամանակին Մարիամ
թերեղիա մեծ կայսրու Հիւնչ շքանշան ընդունած
էր . . . մէկն ի մէկ այսպէս մոցուեցաւ, եւ
իրբեւ թէ անհէտացաւ ու աներեւոթացաւ:

Այս գիտական անձն, որ հասարակու-
թենէն վիեննա ու Հերցոնցաստ իրկուեալ-
քաղաքային գործերը շտկելու, արտակական
իրերինները գնելու եւ կարողախ առանձնաշնոր-
համբեն կոնդակը վերանորոգելու՝ Տիմակ
միայն տեղ մը կը յիշուի, եւ այս առաջիկայ
արտօնութեանց կոնդակին մէջ. բայց ան ալ,
ինչպէս կ'երեւայ, միայն վաճա արտաքին երեւ-
ութին, միայն անոր համար՝ որպէս զի իր անունն
ալ հն ըլլայ:

A.R.A.R. @

դրուած տարեգիրներուն մէջ՝ յաջդրդերուն մէջ կրնանք բովանդակել: 1733ին զինքը կը դանէ քաղաքն ամէնէն արժանաւորն չուու երթարու, սորմելու եւ քահանայական կարգ ընդունելու: Երբ ասկից Վենետիկ կ'անցնի Խորհուրդ կ'ընէ քաղքին դատաւորն . . . եւ բոլոր ժողովարդն, որ նաօակ մը դրսի Տէր Մինասին որ Եղիսաբէթովոյին գայ: Ազ խոսանաց հասարակութիւնն այն ամէն ծախիքին զրո շօստ է քաղքէն մինչեւ չուու, եւ ասկէ մինչեւ ցլիստրաքմառապին, եւ գարձեալ ինչ որ տան վարձու եւ կերակրոյ տուու է, բոլոր յերա դարձնելու կամ վճարելու: Արիշ տեղ ալ կը դանէնք թէ քաղաքը հաշեւ ընելվ՝ վճարած է իր հօրը 50 ոսկի կամ 250 հունդ արական ֆիլրին, եւ պայման կը դրսի, որ Տէր Մինասը մինչեւ ի մահ ծառայութիւնն ընէ, իւր կարողաթեանն համեմատ, իրբու քահանայ եւ իրբու ուսուցիչ: բաց ասկէ՝ որ օգնութիւնն մատուցանէ որիշ որեւից բանի մէջ որ քաղքին բարօրութեան ու յառաջադիմութեան համար հարկաւոր է:

“Ամ Տեառն 1733 Ապրիլի 6 իսպաշտացիւ:

Պատուեի Աղաւայ Պիրովին Նիգոչին ժամանակն եղաւ այս բանն:

Խորհուրդ արինք պայմէս վասն տէր մինասին խնկանսանցն սէպն, որպէս սկիզբն զիրեն պատուելութիւնը ընտրելով ասդից մը ի պաշվալով քաղքէն ու իրկելով զիրեն հրամանքը Հուու առ օւսուցանելցը (") եւ առնելց կարք գահանայութեան, որն որ Աստուած արծափ արիլէ ու համիլէ կարգի: Եւ ըլալով իրեն պատուելութիւնը վինետիք, անոր համար մինք Խորհուրդ արինք այսպէս: Պատուելի Պիրովն եւ պատուելի աղանենքն եւ քահանայք եւ արլսագ վագահներովն եւ քավանդակ ժօղովրդն հաւասար եւ ինքնիցներ զՊատուելի Աղաւայ պէտրոն որ իրկէ ա. թուղթմը Տէր մինասին ու հրամակէ անէ, որ ալլի գայ մը քաղաքը եւ պայմէս խօսդացիլնը, որ ունիսնք խարճն քաշէլու ասդից մինչեւ հուօմ ու հուօմն պայմէս մինչեւ տուն, իւր հրամանոցն բերնի եւ քիրայի ինչ որ ամֆա ըլայ նայ ունենանք դարձնելու ու ինչ որ խարճն ըլայ թէ հագաբդի թէ թղթերու: Վիրայ, թէ ինչ եւ ից եւ վինետիքն ինչ որ խարճն ըլայ նայ բան չունիք, միան երթարու եւ ետ գալու: մինչեւ տուն: Եւ

կամ թէ որ կրմը խարճած ըլայ քաղաքին սէպն նայ քաղաքը պի դարձնու:

“Գիտացին որ սէպէց Աղաւայ ամիրան հետ քաղաքին ու վիճարեց քաղաքի զՏէր մինասին խնկանսին զրու սէպն որ հուօմ գընացիլ է եւ սորմիլէ, նայ վիճարեց քաղաքը Ծ տօդի, այսինքն ԲՇՇ մամրի 250 մամրի մամրի, որ ու նէնայ վերցգետեալ Տէր մինասը քաղաքին մինչեւ ի մահ ծարութիւն անէլու զսդ կաեացն ամենայն բանի քով, թէ քահանայութեան կարքին մէջ, թէ չգումաննը՝ եւ թէ տրիշ բարաքին սորմանը սէպըն: որ գիտացին ու հասդատ մնայ մինչեւ ի մահ: զդր Տէր Աստուած ընդերկայն աւուրս պահեստ զամէնէքեանը եւ խաղաղութեամբ: ամէն:”

Խնչպէս ուրիշ տեղ ալ յիշեցինք Կայսրուհին թուղթ մ'եկած ըլլալով որ քաղաքը կերպով մը օգնէ աւրութեան, Մինաս խնկանսին կը խրկու Հերմանշատա, Պետրոս Քէլեանին եւ Ղազար Յովհաննէսէւնին հետ: կը արուսի իրեն իշխանութիւնն դործելու եւ խօսելու, ինչպէս որ Աստուած իրենց ազգէ:”

Քանի մ'ամիս ետքը (1846 Յունիս 25) լիսազօր իշխանութեամբ կը իրկոսի առ Մարիամ Թիկեղինա, որպէս զի թէ քաղքին պարգևեած 1200 սոկնն, իրեն ձեռքը հազրէնէ, եւ թէ որպէս զի արտօնութեամ պատճէնն 13 կամ 14 կէտերը վերանորոգել ասյ: Ու կը գտնէնք թէ ամէն բան մէծ յաջութեամբ ի գործ հնանծ եւ ըստ կամաց ու ըստ քմաց Եղիսաբեթուպոյս հասարակութեան քալած ու դրժեած է:

Պատճանն արեմ որ քաղաքը մէկն ի մէկ իրմէն այնպէս ցրտացած է, կամ այն է որ Եղիսաբեթուպոյս ազգայնը իրմէն վախցած են, որ եպիսկոպոսաթեան խնդիրը նորէն երեւան կը հնաէ: Եւ ըլլալով ինք կայսրուհին առջեւ ամենասիրելի անձն, անտարակյու ինք զինք դրանսիլուանից Հայոց Եկեղեցւ յնդրիս անուան կու ասյ, — որ բանէն Եղիսաբեթուպոյլ սեցիք մեծապէս կը վախնային, — եւ կամ այն որ Գրիգորեան տոմարին ինդրոցն մէջ խնկանու սեան սաստիկ Ենդդինադրական դիլք մը բռնած էր: որովհետեւ այս նորոգութեան մէծապէս հակառակ էր:

Պատճանութիւնը կը զկայէ թէ Եղիսաբեթուպոյս ազգայնը՝ Պրանակլուանից գալթ առ կանութեանց մէջ՝ իրենք զիրենք միշտ առաջն

(") Դրանսիրուանի հացած ըլլայ կը նշանակէ գիր:

Schola, պարոց, Պրանակլու:

Ց Յու Հայոց Անուան 1892, թ. 10, էջ 299.

կամ նախամեծար կուզէին համարիլ: Պատահ եւ չեին կրնար տեսնել, որ սատար Հայաքաղաքաբացացին ինչ կերպով եւ իցե իրենց գրայ Հեղինաակութիւն ցուցանեն ու աղդեցութիւն բանեցընեն:

Այսպէս հանդիպեցա ի մէջ այլոց նախընթաց գարուն սփիզն, երբ մեծանուն Վրացարեան վարդապետ: Դրանսիրուանից Հայոց եպիսկոպոսն իր իշխանութիւնը վրանին բանեցընել ու զիբենք ներլայ Հայաքաղաքը ամփոփել կ'ուզէր: — Այսպէս հանդիպեցա 1736ն: Երբ Մինաս Թորոսեան, որ ինչպէս գիտենք Վիճենս բանի եւ գործով թէ Տնկեր որ բռնը Դրամսիրուանից Հայերն երկնակացընէ: ու զիբենք շրջակայ ազգաց հետ հաւասար ատօնի ճանի բերե, — որուն միջնորդութեամբ, ինչպէս յայսնի է, թէ Հայաքաղաքացիք ու թէ Եղեասաւեթապունքիք ընդունեցան կարուս կայսր մէն իրենց առանձնանորհութեանց հրաժարաւակը: — Հայոց եպիսկոպոս ըլլարու ետեւն ինկած էր: Եղիսաբեթուպունքիք, ինդրյան առաջն առնելու ու եպիսկոպութեան վերանորոգութիւնը գեր բռնը գուղացիք մէջ եղած ատեն արմատաք իւլելու համար, ժողովնեցան եւ սկսան խորհիլ թէ ինչ ճամբար բռնելու են: որովհետեւ կը լսեն թէ Մինաս Թորոսաւանը վիճենս կայսեր Խոսանավանիայը շահելով՝ միջնորդ կը բռնէ ու կը ճնէի Վրացարեանին իրեր յաջորդ: Դրամսիրուանից Հայոց եպիսկոպոս ըլլարու ու թէ ետեւն կ'ինայի մանաւալու որ արդեօք Եղիսաբեթուպունքիք առաջնավայրը, ինչպէս նաևս աղքաներն ու քաղաքացիք գիտեն այս բան, ու թէ արդեօք Կուզեն զինք իրենց եպիսկոպոս թէ ոչ: Իրեն այս վիճակի մէջ ըլլարով միաբերան սահմանեցին նախ որ բացարձակապէս ընդդէմ են եպիսկոպութեան: եւ երկրորդ թէ չեն ուզեր որ Թորոսեան Հայ եկեղեցըն դրուին ըլլայ: Եւ որպէս զի շըլլայ թէ այս բանը մէկ երկու հաւայ վրայ իշխայ, որոշուեցա որ չըլլազներուն անունը գրի անցուր ու միանդաման լատին եւ պիտիզունին իմացընեն, Եղիսաբեթուպունք Հայաքութեան կամքն ու գիտաւորութիւնը:

Իրին աւելի լուսաւորութեան համար,

կը դնեմ հոռ, այս Ֆրազիշն ու բաղդրման արև ձանագրութիւնն ըստ բագրին:

Եր թվի. քի 1736. սեկտեմբերի 23:

Գիտաձևի ինչպէս որ քաղմեցա պատվելի դընամէ եւ Ա. սարսդան իւր աղանձովն լը-սէլօվ թէ յատվելի աւր մինասն թրուսեանըն կու քայէյ պէջն իւրեայի եպիսկոպութիւն հանէրու: եւ քընութիւն արաւ թէ յաւման ու-նին գոհանայնքըն: կամ աղանձուրըն, կամ քամ զաքըն, այս բանի, թէ չէյ: եւ նըմանապէս թէ յատվելի վլնքըն իպիսկոպոս թէ չէյ: Եւ գիտաձևի որ զըլլունուն անըներըն պի գրսիվ, որ ետքըն բամբի մէկի կամ երկուսի վոյաց չի ընէի: Եւ զայս մեր իւրուսուրդըն գիտաձևի որ ինօն ողի արվի մեր իպիսկոպունի որ գիտաձևի, կամ գի-տէնայ իպիսկոպուն զմեր քաղքին կամքը, կամ թէ յատիսաւորութիւնը:

Այս կը յաջորդեն ատորագրութիւններն, ուր իւրաքանչիւր որ իր անունին քո՞յ: Համա-ասուն կ'աւելցընէ միանգաման իր կամքն՝ պյա-պէս:

“Ես տէր մինսս խընկանուեցը եւ Աստուածա-ամանութեան վարդապետ եւ բլեգանու-չ քաղքիս կամ չէյ եւ ոչ գիտեմ, ո. կ.

Ես տէր էմանուէլ գաբէլան ելիզաբէթ քաղա-դի իմ կամքը չէ, ո. կ.

Ես տէր ատէփանու տէր մէլքսէկան գաբէլան ելիզաբէթ քաղաքի իմ կամքը չէ: Ես նիգօչ իւրգոյի պիրով քաղքիս իմ կամաւը չէ եւ ոչ գիտացիլմ: ո. կ.

Ես լուսկս քէլի եկեղեցբան եպէշփազօվի իմ իւրըրուզս չէ ոչ իմ խապու է: ո. կ.

Ես գիտարաք քէլի ոչ գիտեմ եւ ոչ խապու է: ո. կ.

Ես վարդան մէլզէտս խընկանուի ոչ գիտէմ եւ ոչ խապու եմ: ո. կ.

Ես համբարտ մէլզէտս խընկանուի ոչ գիտէմ եւ ոչ խապու եմ: ո. կ.

Ես մարտիրոս լուսիկ ոչ գիտէմ եւ ոչ խապու եմ: ո. կ.

David Osikij ոչ սէօ ոչ վօլո: ո. կ.

Ես խաչերս սիմնի ոչ գիտեմ եւ ոչ խա-պու եմ: ո. կ.

Ես օվանէս գրչուն որդի, ոչ գիտէմ եւ ոչ խա-պու եմ: ո. կ.

Ես նիկօչ որդի ըսթէփանի շիմլովոյց ոչ գիտիմ եւ ոչ խապու եմ: ո. կ.

1 Ցես Աքանդր Անոն, 1893, թ. 5, էջ 161.

- ես մանուկ իսրայել ոչ գիտեմ ոչ խապուլսէ,
ա. կ.
ես միդց պիմնի ոչ գիտիմ եւ ոչ կամենամ.
ա. կ.
ես մանուկ անտենի ոչ գիտիմ եւ ոչ խապուլս
է. ա. կ.
ես խայ օշանի ոչ գիտիմ եւ ոչ խապուլս է.
ա. կ.
ես խաչց ամբեղրի լսթէ փանի որդի ոչ գիտեմ
եւ ոչ խապուլս է. ա. կ.
ես խաչի քել լուսիկի ոչ գիտիմ եւ ոչ խա-
պուլս է. ա. կ.
ես անինին ոչ գիտեմ եւ ոչ խապուլս է. ա. կ.
ես զազոր օշանեայց, ոչ գիտեմ եւ ոչ խա-
պուլս է. ա. կ.
ես լուսիկ թորուեանց ոչ գիտեմ եւ ոչ խա-
պուլս է.
ես լուսիկ ակօրսայի ագրիչն ոչ գիտեմ եւ ոչ
խապուլս է. ա. կ.
ես զազորի օմանէսի ոչ գիտեմ եւ ոչ խապուլս է
ինծի. ա. կ.:

Ծուրլ տարի մը ետքըն՝ երբ որ եպիփոկ-
պառակթեան վերականգնուում նորէն ործարձե-
ցաւ ու Եղիսաբէթուուպոլսեցիք իմացան, որ Տէր
Մինա (Հիմակ Զաւաղեղեան) իր գործքը ծա-
ծուկ ճամբաներով յառաջ կը առաջի ընդհա-
նուր ժողովը մը գումարեցին: Ժողովին մէջ աւել-
ի ժողովական նկատման նամակ մը ցուցուց, զգո-
ւնդունած էր կայսեր խոսուցմանահօրմէն, որուն
մէջ չարցում՝ կը լուսաւ թէ ինչ է պատճառն որ
Եղիսաբէթուուպոլսեցիք չեն ուզեր որ Չտապե-
շեան եպիփոկոս ըլլայ. եւ կը յանձնաւ որ ի-
րենց ընդդիմութեան ու չկամելութեան պատ-
ճառը գրով յայտնեն: Ժողովականը այս նամակին
առիթ առնելով՝ որոշեցին որ գրեն Գերազայ-
ծառին իրենց չուցելուն պատճառն ու նորոգեն
իրենց կամքը: Կը ինքը իրանգամայն խառա-
վանահօրմէն որ ըլլայ թէ թողու որ աւել Մի-
նան եպիփոկոս ըլլայ. վասն զի, ինչպէս ար-
դէն 1736 Սեպտ. 23ին յայտնեցին, ի-
րենց ամենանուն պէտք չէ որովհէտեւ գիտենք,
կը սեն, իր ամէն գործքներն ու կը ճանչնանք իր
զորք իմաստութիւնն ու խնարհութիւնը Ար-
շանցան նաև, որ ժողովոյն պահանգութիւնն
երկու օրինակ առնուի եւ գրուի զիւանսատան
մէջ, որպէս զի ապագայ ժամանակին համար ալ
ըլլայ ապացոյ մը՝ թէ եպիփոկոսութեան իրն-
դրոյն մէջ ինչ ճամբայ բռնած են. եւ թէ ի
դիպուածի որ եպիփոկոսութեան Զուաղեղեան, ի-

բներ ցուցընել կարենան թէ ինչ կարծիքի տէր
էին իր ժամանակին:

" Այլի քաղվեցաւ զատուելի դընածը վասն Տէր մինասին ձըփածեղին համար . ինչպէս որ արաջ ալ մէկը լիւլի օր կ'ուզէ մեր հայ նացիսյն եպիսկոպոս ըլլալու ու մէկը գիտանալով զամենայն իրեն կացութիւնը եւ զոր իմաստութիւնն եւ խոնարհութիւնն, նայ ամենեւին շնչը կամենալ օր ըլլայ. չի կամենարօվ մէկը ամենեւ քենան էլլպարեթ քաղաքային քաղվեցակը ու կատ ու խորհուրդ արինք եւ ամենէնքան զմին-ըլլերու դըրինք եւ ըստորգեցակը թէ մէննեւն շոշզիւն շնչը կամենալ եւ ոչ մեր գիտանալովի է եւ, ոչ մեր կամեյօվ է, վասն այննորիկ հիմ-պիկ ալ տեսնէով օր մէկ գիր մը բէրաս Տէր սիրօն բնիկանասեն, որն օր խրիիլ էր կայսերին խօսավանսհայրն իրեն չարգելութեան. վասն Տէրն մինասին ձըփածեղին անին ապն, թէ ինչպէս լոլի է, օր մնչ զատաճար գըտնելով եւ գոն-դրայսիգօվադ անելով իրեն, այսինքն տէր մի-նասին վերայ, նայ գրինք իրեն երևացայծառու-թեանն զպատճարն եւ մեր կամեն օր չի թողու, օր ըլլա ները եպիսկոպոս, այսինքն տէր մինասը ձըլլածեղի, անոր համար այլի այսօր 1737 ու-լիս 1738 կու գրինք որ դիսացիք. ի անպէս էղաս խորհուրդն, օր գրինք թողին խօսովա-նայ չըցըն կայսերինը թէ մէզիկ ամենեւին ան-պէտէ. ոչ մէզիկ պիտիկ է զնիքը եպիսկոպոս, ընտօր օր արաջ ալ ունիք գրած եւ հասդա-ածի թիվը 1736 սեպտեմբ 23ին էլլզապե-թան, եւ որպէս գրինք նայ պի գրի բարեան մեր գրերան մէջ, օր գիտացի. ու պիտի ըլլա նայ պի ցընթանք եւ այլն: "

Կայսեր խոստովանահօր գրուած թաղվին,
որչափ կրնանք պարագաներէն չետեցընել,
սահմանաւած տեղը քանած չեւ որոյինտետե
բնադիրն, որ որպավականաց յատուկ ձեռնա-
կոններով ստորագրուած է եւ իշրաքանչիրին
կնքին ալ անունն ներքեւ դրուած է, հօր ձեռ-
ուուրնին է: — Սակայն ան ալ կրնայ ըլլալ որ
ասոր մեկ թարգմանութիւնը գնացած ըլլայ ի
վեհենա կայսեր խոստովանահօր:

Աւստի եւ շատ հաւանական է, որ Մինաս
խնամուսեանն ալ իր բարձր գիտութեան վրայ
վստահացած, եւ տեսնելով իր հեղինակութիւնը
Եղիսաբեթուալուսը հասարակութեան վրայ,
Վիեննա երթալով ու հօն վաստեկելով իր ար-
տաքին երեւութովն, իր մարդաբարութեամբն

ու համյական քաղաքավարութեամբը, թէ պաշտօնեաները, թէ արքունեաց մեամեները եւ թէ զնո՞յն նիգն զկայսրուհին, — որմէ իրբեւ զորգեւ ընդունած էր նաեւ իր մանրանկար կենացատին ոսկիէ շղթայով կախուած, առ ասանկ եկելեցական վերին իշխանութեան գաղաքար մը ճնած ըլլայ իր մատցը մէջ զոր զգացուցած ար ըլլայ իր քաղաքացաց, որուք — մազկն վերը նախակը, — Հազիր թէ ասասիկ ընդդիմադրձութեամբ ու հակառակութեամբ դրան սիլուսնոց հայ եպիսկոպոսութեան վերանորոգութեան գոները դոցած էին:

Այս մոտածել կու տայ այն պարագան, որ զնո՞յն երկիրները գնելու համար վերջին մատամ (1758) գիշենա իրկուած պատգամատորաց մէջ չեն ընտրած, մինչդեռ դիմունը թէ ինքն էր ճամբաներն առ այս պատրաստողը: Ա՛ս մոտածել կու տայ այն պարագան ալ, որ երբ Ելիսաբեթուպուլս քաղաքային վարչութիւնն երես փոխանուները նրկեց, այն իրաւոց դրա առջևնին, որ զգուշանան ու չըլլայ մէջ անանի ու ընդունանի բանին կամ բան մը սկսի մը բանասէրներին՝ թողնելով խը ժամանակին հետզետեւ հազրդել եւ այդ նիւթերի աւումասիրութեան վերայ հիմնած քննուդատութիւնը եւ հետեւցած եղանակութիւնները: Թէեւ այժմն իսկ չեմ կարող ծածկել որ եւ եւս հակամէս եմ այն հայեացքին, ըստ որում Զնորիք գրաւածը արդարեւ է: գարու մի հայի կարկառանք համարելու է:

Ուստի այս ճամբով ու այս վարմունքով՝ խնականուեան նիգ զնիք կուր քաղաքացեացն առջւ չէ թէ բերդաբացոցած ու յարդն եւ հեղինակութիւնը ոչ թէ մեծցուցած ու ամենցուցած է, այլ ընդ հակառակն այսեն իրմէն բրդութիւնն իրաւոցած ու հետացուցած է: որուն հետեւութիւնն ան եղաւ որ հետ զհետէ ամէնուն երեսնեն նիզած ու մուռցութեան մէջ թաղուած է:

Աթէ մէր այս ենթագրութիւնը չնչի հիմ, եթէ չէ այս պատմաւն որ Մինաս խնականուեան իր ժողովրդեան աչքն ելած է, այս տաեն կը մայ երկորդ պատմառն, այսինքն իր ասասիկ ընդդիմութիւնն ու հակառակութիւնը նոր կամ գրիգորեան տումարն Եղիսաբեթուպուլսի մոցըներուն էմէ, որ բաւական խոռովութեանց պատճառ եղած է, եւ կամ 100 տակոյն ու վրանին ինդիրները:

Ասոնց վրայ ուրիշ տեղ բաւական ընդարձակ խօսած ենք: Ուստի եւ զասնեց կրկնելու տեղը՝ կը իրկեն ընթերցուն զնո՞յն 1891 տարւոցն Հոկտեմբերին թուալին (էջ 301—307):

ՅՈՒՂԻ. ԱՆՁԻ

1 Տես “Հանդեւ Ամ.,” 1892, թ. 11, էջ 322:

ԳՐԱԿԱՆ

ԶԵԽԱՐ ԳԼՈՒ

Համեմատական յիսուսնակիրութիւն:

Կեհառողութեան առնելով որ Զնորիք Գևակ իշխած մատենագրի հիմնաւոր քննութեան եւ նորա հետ կապուած կարեւոր խնդիրների վերը նական լրածմանը շատ կը նպաստէ նորա բնագրի հոմետուան: ուստի մասիրութիւնը հնագյն հայ պատմագիրների գրուածների հետ, — բացարելով նորա հրչափով նիշեւորյն կամ մուրացածյ, որպէս եւ որ դարու հեղինակ լինելը, — ես ձեռք զարկի այդ տեսակէտից հետազոտել “Զնորիք Անորյ Տարանց Պատութիւն” ու աշխատութեան արգասիքը — առ այժմ հաշմատական նիւթերը — առաջարկուած եմ աշաւասիկ մեր բանասէրներին՝ թողնելով խը ժամանակին հետզետեւ հազրդել եւ այդ նիւթերի աւումասիրութեան վերայ հիմնած քննուդատութիւնը եւ հետեւցած եղանակութիւնները: Թէեւ այժմն իսկ չեմ կարող ծածկել որ եւ եւս հակամէս եմ այն հայեացքին, ըստ որում Զնորիք գրաւածը արդարեւ է: գարու մի հայի կարկառանք համարելու է:

* * *

Զնորիք բնագիրը ըստ Անենետկան տպագրութեան՝ բաղացած է 42 երեսից, որից 13ը նուիրած է Լուսաւորչ եւ կեսարից զեմանիքու Արքակիրոպոսի թղթակցութեան եւս եւ բան աշխատութեան Առաջարանին, ուր բացարարած է

* Ցանկոր հետարքրական ուսումնասիրութիւնն, որ Չառովայ, անանձ կորու ծանօթ պատմագրութեան աղբինեն թերեւորուց առնեւ զնո՞յն կը շանակարուած է մզօ Լազարեան մեմարդն մէջ հասերնի ուսուցիչ Փր. Գր. Խալաթեանցէ: Այս անամբ մնուու միան միջբան փոր մաս մը յաջորդ թուուց պատի շանար արտասանելի արտօնութիւն: Բանամի է որ իսամատութեան յաջորդէ մանրամասն բնադատութիւնն, որ կ հոսանայ ներինակ ժամանակի ի որս մնանաւ:

: Այս թէիւթէ համատական Զնորիք իւ Խորենաց քուսանութիւն (Ամ. Բ.) ըստ անօտ. “Հանդեւ Ամ.”, 1890, թ. 1, էջ 4):
2. Տագեկ Գոթերներ, (Արքակիրութիւն Հայոց Հայոց, Մասն Բ) մէտելով Ա. Ենիքնայ ուղիւնաց Զնո՞յն գոտին է: “Ու առ Ձեզն որ իր համարակ գործն Հոգ գործու Անդրեան կողմէն քառակ կարկառութէ ու 7-րդ դրուսու այս գործուն Անդրեան կողմէն պատճառ գործն պէս: Համար գուշից գործուն Հոգ գործուն Ամ. 1889, թ. 2, էջ 50—51 այս մասն համար “Հանդեւ Ամ.”, 1891, թ. 8, էջ 34, (Մատենեան քուսանութիւն շ. 6, Տ.):

: Պատմագրութիւն Ցանկոր գոր Չառովայ ամառ Անձի, Ա. Ղ. Պարա, 1832, թ.: